

Ա. Կ. Պ. Ի Ո Յ Ա. Լ. Պ Ե Ր Թ Ի Շ Խ Ա. Ն Ի Ն Մ Ա Հ Յ

Անցեալ 1861 տարւոյն վերջի օրերուն հետ վերջացաւ Ալպերթ իշխանին կեանքը, եւ բուր Անգղիան սուգի մէջ ընկղմեց դեկտեմբերի 46-ը :

Այս մեծամուն անձը ծնած էր Գերմանիոյ Ռոզենաւ քաղաքին իշխանական պալատին մէջ՝ 1819-ին օգոստոսի 26-ին : — Հայրն էր Սաքս-Քոպուրիկ եւ Կոֆոյի գուքսը Երևան, որ մեծ խնամք ունեցաւ որդւոյն ուսումնական կրթութեանը վրայ :

Ալպերթ իշխանը 1857-ին Պոն քաղաքին համալսարանը մտաւ . յաջորդ տարին իւր հօրը հետ գնաց Լոնտոն՝ Անգղիոյ թագուհոյն թագադրութեան հանդէսը տեսնելու, եւ այն առիթով ճանչւորեցաւ ու հաճոյացաւ թագուհոյն . ուստի 1840-ին վետրուարի 10-ին պսակուեցաւ հետը Լոնտոնի մէջ : Այնուհեաւ Ալպերթ իշխանը անգղիացի գրուեցաւ, արցայական վաւեմափառութիւն ըսուելու ափազուն առաւ, ընդհանուր սպարապետ ըսուեցաւ եւ ներքին խորհրդական, եւ իրաւունք տրուեցաւ իրեն որ տարին 50,000 միրայ սթեռլին ռոճիկ ընդունի : Յետոյ ուրիշ պաշտօններ ու ասպետական նշաններ ալ առաւ, եւ զանազան ուսումնական ընկերութեանց գահերէց ընտրուեցաւ :

Մեծ սէր ունէր Ալպերթ իշխանը գեղարուեախց վրայ, մանաւանդ նկարչութեան, երաժշտութեան եւ բանաստեղծութեան : Եւ թէպէտ աէրութեան գործերուն մէջ չէր խառնուեր, բայց Անգղիացիք կարգէ գուրս սէր ու մեծարանք ունէին վրան, որպէս թէ իրօք իրենց թագաւորը լինէր . ուստի երբոր գեկտեմբերի 16-ին կէս գիշերէն մինչեւ առաւօտ Ս. Պողոս եկեղեցւոյն մեծ զանդակը կղարնէր ու կիմացընէր Անգղիոյ եւ աշխարհի այն պատուական անձին մահը, բոլոր ծովանման Լոնտոնի բնակիչները իրար անցան անկեղծ ցաւով ու արտմաւթեամբ :

Ալպերթ իշխանին թաղումը մեծահանդէս փառաւորութիւն մը չունեցաւ, վասն զի ինքը կամեցեր էր որ առանց հանգիսի թաղեն դինքը . բայց բոլոր Անգղիացւոց ազգին սիրար նորա ետեւէն էր մինչեւ տապանին վակուիլը, եւ անշուշտ անմոռանալի եւ սիրելի պիտի մնայ նորա յիշատակը Անգղիոյ մեծամեծ իշխանաւորաց կարգին մէջ : —

Այս իշխանին գեղեցիկ ու փառաւոր մըտածութիւններէն մէկն էր առաջին Համաշխարհական Արուեստահանդէսը՝ որ եղաւ Լոնտոն 1851-ին, եւ որ նորէն պիտի լինի այս տարի :

ՀԱՆԵԼՈՒԹԻ.

Զիս չէ տեսեր եւ ոչ ոք,
Բայց կըլըսէ ամէն ոք .
Իսկ ուղեկիցս ամէն ոք
Տեսնէ աչօք,
Բայց չիլըսեր ականջօք :

